

# Հ Ն Չ Ա Կ

## ՄԵՆՔ ԶԵՆՔ. ՈՐ ԿԸ ԿՈՐՑՆԵՆՔ.

Պառաւ մարդակերը եւ կատաղի գազանը խրախճանքի մէջ է: Իր մարդակերութեան ժամանակ զոհին տված զարհուրելի չարչարանքները և իր անասնական կրքի հաճոյքն այժմ ընդարձակ ասպարեզ են գտել: Փանք հանգամանքներին, որ այսպիսի առիթ ստեղծեցին թիւրք պառաւ մարդակերի և թիւրք գազանի համար: Ողորմելին Բօլգարիայի ազատումից ի վեր այլ ևս առիթը կորցրել էր իր այդ աննման խրախճանքներն անելու: Այժմ հայերն են իրանց խենթ շարժումներով առիթ ու միջոց տալիս նրան յագեցնելու իր գազանային կիրքը, որ 15-16 տարի «ծով պահելն» արդէն բաւական է տեսնում:

Վայրենի, գազանային կոտորածների հետ՝ գործադրված հայ ժողովրդի վրայ, այրած գիւղերի հետ, սովի հասցրած բազմութեան հետ, մեծաքանակ սպաննածների, բանտարկածների, աքսորածների հետ, — հիւժա նա, այդ գազան-մարդակերը, բազմաթիւ կիներ միանգամից է բռնաբարում, անլուր տանջանքների տակ մեռնում հայ բանտարկվածներին, և ամեն մի պարագայում ձգնում յագեցնել իր անասնական կիրքը, որն է միակ կառավարիչը նրա մտքի, սրտի ու արարքների: Այդ աստիճանի է հասցրել նա իր արարքը երեւի նրա համար, որ այդ վայրենիին քիչ է թւացել իր այն բոլոր նոյնօրինակ քաջագործութիւնները, որոնք դարերից ի վեր ստեպ-ստեպ գործադրել հայերի վրա՝ իր ամենագուրգուրած սովորութիւնն էր: Այո՛, յիշուի, մենք ապրում ենք XIX-րդ դարու վերջերը, մի դար, որ այնքան պարծենում է իր մարդասիրական, ազատական, արդարասիրական գաղափարներով: Բայց սակայն այդ գաղափարները տեղի չունենալով եւրոպական կառավարութիւնների ուռած գանգում, որտեղից նրանք պէտք է գտնվէին սուլթանի կառավարութեան սեղմված գանգում, որը կարծես իր ամբողջ ջանքը միայն նրա վրա է գործադրում, որ չը կորցնէ վայրենի ժամանակների վայրենի յատկութիւնները: Եւ նա սխալված չէ: Եւրոպան, — մասնաւորապէս քոն Բուլը — որ իրան ճաճկատանի «բրիտանոնականների հովանաւորող» է հուշակել գիլյոսմատական խնջոյքում արբեցողութեամբ պարապած միջոցին, սառնարիւն տանում է թիւրքի բոլոր վայրենութիւնները, որովհետեւ իր եսականութիւնը չէ շոջափված: Իսկ իրացն լրագիրների բոլոր հետաօրական բացականչութիւն-

ներն ու գոչիւնները զնկակներ են, որոնցով խաղացնում են նրանց վրա ուշագրութիւն դարձնող երեսնաներին, և որոնք շատ վատ են հնչում այն արիւնալի տիղմի մէջ, ուր իրան իրել է սուլթանի աւաղակախումբը: Հասպա գեսպանները, հասպա Մարզուանի Կօլէջի պատուելիները, դրանք «ոչ մի ջանք չը խնայեցին փրկելու համար... ԵՐԿՈՒ ՀՈԳԻ»... Այո՛, լեւը մուկ ծնաւ, բայց երբ գորտն էլ ուղում է գոմէջի պէս մեծ լինել՝ ուռել ջանալով այն ժամանակ յայտնվում է անհերքելի փաստերով, այսինքն իրականութեամբ, որ գեսպաններն իրանց այդ հրաշագործութեամբ գոհացան, դրանց կառավարութիւնները բարձրաձայն գոչեցին՝ «պաշտպանում ենք մեր ոյժի չափ», իսկ Կօլէջի ամերիկացի պատուելիները — ցանկացողը թող ստուգէ Մարզուանի տեղեակ աղբւրներից — իրանց երկու աղնիւ ուսուցիչների ազատման համար նոյնպէս ջանք թափեցին, ինչպէս գիշերները չը քնեցին: Գէ, Եւրոպան, թէև թիւրքն իր ականջներով ու պաշտերով ցոյց է տալիս, թէ ինչ կենդանի է ինքը, բայց և այնպէս այդ կենդանին քո գիլյոսմատական ախոռում բաւական համարձակ շարժումներ՝ ունեցաւ, փոշի բարձրացրեց, աչքդ կուրացնելով: Նա կարողացաւ օգտվել քո տերութիւններից իրար հետ ունեցած հակառակ քաղաքականութիւններով՝ քո քթիդ տակին այնպիսի օձիներ խաղալու համար հայերի գլխին, որ ուղղակի ծաղը էր քո, առիւծիդ, դէմ:

- Եւ պառաւ-մարդակերը ձեռքերը շփելով, ձգնում է իրան հաւատացնել, թէ
- Եւրոպան — իր գործի վրա է.
- Հայկական յեղափոխութիւնը — յաղթվեցաւ.
- Բանտերում — տեղ չը կայ.
- Պաշտօնեան — իր կիրքը գոհացրեց (ամսավարձի փոխարէն).
- Գատաստանը — դրակօնական է.
- Գահը — հաստատ է.
- Ամեն բան լաւ է գնում աշխարհիս ամենալաւ երկրում:

Վարնք են այն վերջին տեղեկագրութիւնները, որ ոտք լըղը փաշաները Կ. Պոլսում ու Հայաստանից հաղորդեցին սուլթանին, որը շապակեց Եւրոպայի հետ բաժանել իր ուրախութիւնը և նրա վրդովումը դադարեցրնել ասելով — «խաղաղութիւն է տիրում Հայաստանում»: Եւ սակայն այդ բոլորը շատ վատ է սքոզում այն

անդուստի յուզումն, այն տենդային երկիւղը, որ ամեն-  
մի քայլափոխում ցոյց է տալիս ինքը կառավարութիւնը  
թէ Կ. Պոլսում և թէ Հայաստանում: Մութ բանտե-  
րում շղթան աղմկում է, տանջանքներից պատճառած  
աղաղակը թնդում է, թիւրքը հայերին կոտորում է,  
հայ տղամարդերի, կիների, երեխաների դիակները լո-  
ղում են արեան ձահիճում,— և միւս կողմից հայ աս-  
պատակը լեռն է, հայ յեղափոխականն ամեն տեղ է,  
հայ ժողովուրդը խլոտում է, յեղափոխական շարժում-  
ները ծովի ալիքների պէս ընդարձակ շրջան են առ-  
նում: հայկական խնդիրն ուռչում, խոշորանում է. . . և  
ամեն բան դարձեալ իր տեղը չէ, և ամեն բան դարձեալ  
վատ է գնում աշխարհիս ամենավատ երկրում:

Այդ բոլորը շարունակութիւնն է մի տրագեդիայի  
(ողբերգութեան) որ ունի իր սկիզբը մի բանի տարիից  
ի վեր արդէն, մի պատմական, անխուսափելի տրագե-  
դիա, որ կատարվում է մի ստրուկ ժողովուրդի մէջ: Եւ  
այդ պատմական բեմի վրա երեւան է գալիս գիտակ-  
ցական դերով ոչ միայն կրթված հայը և հայ ամբո-  
խը, այլ և հայ կինը, որին, ինչպէս և առհասարակ  
կնոջը, թիւրքը նկատում է իբրև կենդանի՝ յատկացված  
միմիայն անասնական կրքի գոհացման: Բայց սակայն  
այդպէս նկատված հայ կնոջն էլ նոյն թիւրքը դատա-  
պարտում է, իբրև յեղափոխականի, երկարամեայ շղ-  
թայակալ բանտարկութեան, և այդ արարքով իր վայ-  
րենի տեղովն իսկ խոստովանում, թէ կինը լոկ այն չէ,  
ինչ ինքը, թիւրքը, կարծում է: Ճիշտ է թէ եւ, որ այդ  
սրբուհիին, աւաղ իր բանտային շարժարանքներով  
անգամ չը կարողացաւ խուսափել թշուառ հարուածից,  
թիւրքի վայրենի կրքից: Բայց դա դարձեալ մի յաղ-  
թանակ է մեզ համար՝ տիկին Սրբուհու դատապարտու-  
թիւնը, որպէս յաղթանակ ենք համարում մեզ համար  
այն սոսկալի ինկվիզիցիայից, տանջանքներից յետոյ՝ Գա-  
ղատիայում արձակած վայրենի դատապարտութիւնները:

Եւ սուլթանի կառավարութիւնն իր այդ վայրենի  
հարուածներով, որ եղած ու չեղած տեղը հասցնում է մեր  
գլխին, հետեւում է մէկ այնպիսի խելացնոր քաղաքա-  
կանութեան, որ յատուկ է այն ամեն քայքայվող կառա-  
վարութիւններին, որոնց ոտքի տակ հողը շատ խախուտ  
է, որոնք գուշակում են իրանց կորուստը և թափում են  
ամեն ճիգ գէթ փոքր-ինչ էլ երկարելու իրանց չարա-  
բաստիկ գոյութիւնը: Այո՛, մենք չենք, որ կը կորցնենք  
կառավարութեան ներկայ ընթացքից: Ոչ մի բանտար-  
կութիւն, ոչ մի հալածանք, ոչ մի կոտորում, որ անում  
է նա հայերի մէջ, և ոչ էլ անլուր ինկվիզիցիան, որին  
ենթարկում է նա հայ բանտարկվածներին, ոչ մէկի, ոչ  
մէկի գործադրութիւնից մենք չենք, որ կը կորցնենք:  
Մեր տանջանքները, մեր նահատակութիւնները մեր մի-  
մի յաղթանակներն են, և հայ ժողովուրդը կը կարողանայ  
օգտվել զրանցից, ինչպէս և մէկ օր արդարութեան դա-

տավճիւրը կարգալ իր այսօրւան տէրերի դէմ: Թող ու-  
րեմն կառավարութիւնը շարունակէ իր ներկայ ընթաց-  
քը, և մեր բոլոր կորուստները մեզ կը տան աւելի ոյժ  
և յարատեւութիւն շարունակ ձգտելու աղատվել այն  
սարսափելի լծից, որ արդէն չափազանց ծանրանում է  
մեր վրա: Մեր թշնամու կանոնաւոր ղինւորական զօրու-  
թեան դէմ մենք առաջ կը դնենք ժողովուրդային ան-  
կանոն զօրութիւնը: Ո՞վ կը տանէ մեզից իր դատն—  
ապագան կասէ: Բայց ինչ որ էլ լինի ապագայում—  
տարվենք, թէ տանենք,— մենք գիտենք այսօր այն, որ  
մեր ներկայ ընթացքը միակ նպատակայարմարն է աղա-  
տութիւն ձեռք բերելու համար: Այդ բաւական է մեզ  
համար, որպէսզի գործ դնենք այսօր մեր բոլոր ոյժե-  
րը և նոյն շաւղի վրայով առաջնորդենք հայ ժողովու-  
րդին: Այդ ընթացքով էլ մենք չենք, որ կը կորցնենք:

Թ Կ Ե Ա Կ Յ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Բ

ՆԵՄԱՆՆԵՐ ԹԻՐԻՔԻՆԵՐԻ

Գ Ա Ղ Ա Տ Ի Ո Յ Բ Ը Ն Տ Ը Ր Կ Ո Ր Ա Շ Ն Ե Ր Ի Կ Ր Ա Շ  
ՉԱՐՀՈՒՐԵԼԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ. \*)

Գ ա Ղ ա տ ի ա — Բ ա ն տ .

Գաղատիոյ բանտէն կը գրեմ այս տողերն: Կեսար-  
իայէն, Եօզղատէն, Մարզուանէն և այլ մի բանի տեղե-  
րէն յաջորդաբար թւով 500 հոգի էինք իբր քաղաքա-  
կան յանցաւորներ, որոնցմէ մի մասը աղատ արձակուե-  
ցան, թիւրք կառավարութիւնը մինչև իսկ չը կարենալով  
նոցա անմեղութեան վրայ շինծու յանցանքներ բարդել \*\*):  
Անլուր, պժգալի փորձեր ու միջոցներ գործադրուեցան  
իբր խոստովանութեան դեղ ու գարման: Չարչարանք,  
անարգանք, ծեծ, մերկանք, լլկանք, անօթի ու ծարաւ  
թողուլ սովորական ձեւակերպութիւնների կարգն անցած  
էին: Մաստկաշունչ ձմեռը աւելի դառն կը գործէր, գող-  
ցես աջակցելու համար այդ փորձերուն ու միջոցներուն.  
ցնցոտի խշտեակները՝ անկողնոյ տեղ, մկների կրծած հա-  
ցի վիշտները՝ կերակուրի տեղ, աղտոտ սափորիկնե-

\*) Ներկայ սոսկալի նամակն ուղարկել է մեզ Գա-  
ղատիայի բանտարկվածներից մէկը, որ իր նկարագրու-  
թիւնների ճշգրութիւնը կատարելապէս երաշխաւորում է:  
Անտարակոյս, սոյն գրութիւնն, իբրև «նշանաւոր գօհու-  
մէնտ թիւրք կառավարութեան դէմ, կը շտապեն ար-  
տատակել այն բոլոր հայ ու եւրոպական թերթերը, ու-  
րոնք արդարութեան եւ մի ճնշված ազգի գոյութեան  
նախանձախնդիր են, որով էլ նրանք Եւրոպայի առջև մի  
անգամ եւս կը մերկացնեն թիւրք կառավարութեան  
չափն անցած վայրենութիւնները: ԽՄԲ.

\*\*) Թէ ինչ սոսկալի վիճակի ենթարկվեցան սուլ-  
թանի այդ «ներվածներն» իրանց արձակումից յետոյ՝  
տես «Հնչակ»-ի ներկայ տարեշրջանի № 5, թղթակ-  
ցութիւն Գաղատիայից: Ծ. ԽՄԲ.

րու գարշահոտ ջրերն — ամեն բան խնայողութեամբ տըր-  
ուեցան հայ բանտարկեալներին պապական ու ծարաւը ան-  
ցունելու համար. հինաւորաց ժանդոտած ծանրակշիւ շրջ-  
թաները երեւան հանեցին, որպէս եւ անտանելի ուռմ-  
բերն ու դնդակները, փայտեայ ու երկաթեայ ձեռնա-  
կապները՝ ոմանց վղին, ոմանց ոտքին եւ շատերու ձեռ-  
ներուն կապուեցան՝ խօսեցնելու համար այն բաները, որ  
կառավարութիւնն ու բանտի պաշտօնեայք կամենային լսել:

Բանտարկուածները խոստովանեցնելու հա-  
մար աւելի յարմար որոշած էին փոխանակ ցերեկէ՝ ձը-  
մեռուան երկայն ու ահարկու գիշերները հարցաքննելը:  
Մերթ ժամը 3-ին, մերթ կէս գիշերին եւ մերթ առա-  
ւօտեան դէմ բանտի իւրաքանչիւր նկուղէն կը լսուէին  
լալախառն ու հեղձամղձուկ հեծկլտանքներ եւ երբեմն  
ալ աղիորդում աղաղակներ — «չեմ գիտեր, չը տեսայ. . .  
մեռայ ր, եւ այլն, որոնց կը խառնուէին թիւրք բան-  
տարկուածներու սոսկալի գոռումն ու գոչումը, ամեն կող-  
մէ երգուած այլազան ու սրիկայական թիւրք ի նե-  
րըն ու ման ի ները, որպէսզի — կառավարութեան  
պատուէրով — չը լսուին փայտի հարուածներու տակ կամ  
տաքցած ու շամբրած շիշերու առաջ, կամ ձիւնի կոյ-  
տերու վրայ բոլորովին մերկամարմին ծնրադրող հայ պա-  
տանւոյն ու երիտասարդին ճիւնն ու վայնասուէր: Մին փայ-  
տէ հարուածներու տակ կը գոչէ՝ «ալ մեռայ ր, ուրիշ  
մը ձիւնի կոյտերու վրայ գլխէ ի վար թափուած սառ-  
ջութէն սարսուռ զգալով կը պոռայ, «ալ սառեցայ ր, եւ  
անդին մի երրորդը հրաշէկ ու տաքցած շիշերէն ստա-  
ցած վէրքերի ցաւէն կը ճւայ ու կը ճչէ, աղիորդում  
ձայնով ըսելով՝ «այրեցայ, մրկեցայ, ալ կը բաւէ, հրեշ-  
ներ, մեռցուցէք զիս որ աղատիմ ր. . . եւ այսպէս շա-  
տերը տանջեցին: Անարգանքները, չարչարանքները՝ գրչիս  
ներածները միայն գրեցի, սակայն գործ գրուեցան նաև  
երբեմն այնպիսի լըբենի միջոցներ թէ պատանւոյն, թէ  
չափահասներու վրայ, որ լսելով իսկ մարդ կը սարսափի  
անշուշտ եւ գրիչներն իսկ կը կասին ու կը պատկա-  
ռին այդպիսի դազանային ու վայրենի արարողութիւն-  
ները գրելու ու գծելու, որոնք գործագրուեցան կառա-  
վարութեան պաշտօնեայներու կողմէ — միւթէսարըֆէն  
սկսեալ բոլոր գործադիր պաշտօնեաներու բացորոշ հը-  
րամաններով եւ բանտի մարդասպաններու ու աւազակ-  
ներու ձեռքով:

Այս անլուր ու բարբարոս չարչարանքները սկսան  
գործագրուիլ տարեգլխի եւ ծննդեան տօնի գիշերները:  
Բանտի զոհերն սակայն թողունք բանտի մէջ եւ այս  
պահուս քիչ մը բանտէն դուրս ելնենք եւ տեսնենք թէ  
ինչեր կը կատարուէին Ահսարիոյ մէջ եւ անոր շուրջ  
գտնուող հայաշատ գիւղերը: Ահսարիոյ թիւրքերը կը  
միանան մօտակայ հաճըլար կոչուած գիւղի թիւր-  
քերու հետ եւ կը մտնեն քաղաքի մօտիկ հայոց այ-  
գիները, նախ կը ջարդեն ու կոշնջացնեն անոնց ամբողջ  
բուսականութիւնը, ապա կրակի կուտան զիգեցիկ տու-  
ներն ու ամարանոցները եւ յետոյ սպառնական դիրք կը  
բռնեն Ահսարիոյ քաղաքի հայերու վրայ յարձակելու  
միտումով: Եւ նորք սրերով, բրերով, դէնքով կը յարձա-  
կին հայերու տուններն ու խանութները թալանելու եւ  
թէքէ Եօնու ըսուած շուկան, խանութները ու  
սէրկիները կը կողպտեն, կը փշրեն, հայերու վրայ

ալ յարձակելով կը վարեն, կը ծեծեն, կը կոտորեն:  
Եւ Ք.ք էր է մեծ գիւղէն ալ ձայն կուգայ, թէ կոխուե-  
ցաւ պաշտօնաւոր թիւրքերու կողմէն, հայոց հարսերը  
լիւուեցան, կոյսերը պղծուեցան, տղամարդիկ ծեծուեցան  
ու սպանուեցան, եւ ապա կացիներով դռները խորտա-  
կելով՝ շալակներով ու տոպրակներով հայոց տունները  
կողպտեցին, եւ այդ բոլորը տուններու մէջ քանի մը  
խիստ փնտուած յեղափոխական բռնելու պատրուակաւ՝  
միացած կառավարութեան պաշտօնեաներու հետ եւ գոր-  
ծելով սոցա հրամաններուն համեմատ: Եւ ասոր փո-  
խանակ սայլերով լեցուն եւ երբեմն ալ հետիոտն ամեն  
կողմէ եւ ամեն գիւղերէ հայեր լեցուեցան բանտի բա-  
կըն ու ներսը. մինչեւ անգամ բանտի գարշահոտ ճե-  
մի շներն ու արտաքնոցները ձերբակալուած հայե-  
րու համար ննջարաններ եղան եւ բանտի բացօդեայ  
բակը պառհասներէ կապուած, շղթայուած անձերու հա-  
մար պատսպարանաց տիղի. թշուառ բանտարկուածներն  
իրենց քսակները եւ արժէքաւոր ինչ որ ունէին կամայ  
ակամայ բանտի մարդասպաններին յանձնեցին, որպէսզի  
գէթ արծաթի գնով գնեն մի քիչ գթութիւն: Ոմանք  
ալ բանտարկուեցան ածուրի շտեմարաններու մէջ, և այդ-  
օրը յատկապէս ածուր գնուեցաւ եւ այնտեղ ձգուող-  
ներուն վրայ ածուր, ջուր եւ կալ միասին թափուե-  
ցան ու սրակուեցան: Այդտեղ բանտարկուած սիրուն  
պատանիներն, պատուաւոր վաճառականներն ու երիտա-  
սարդները յետոյ դուրս ելան այդ տարօրինակ ու նո-  
րահար բանտէն իբրև մի-մի ուրուականներ եւ ալ-  
տոտ, փիս խաբշիկներ: Աստ առաջ կը բերեմ բանտարկ-  
ուածներէն անոնց անուններն որք ամենէն խիստ տան-  
ջանաց են թարկուեցան թիւրք պաշտօնեաներու կողմէ:

1) Շաւարշ Ե. Ասայեան, թալասցի, 40 տարեկան, 4 զաւակներու տէր, տեսուչ եւ ուսուցիչ  
Վարդ-Պատրիկեան վարժարանի, վիպեալ ուսումնական  
խորհրդոյ կենդրոնական վարչութեան կողմէ: Սա առա-  
ջինն եղաւ Ահսարիոյ եւ շրջակայից բանտարկելոց մէջ.  
տարեգլխի առաջին գիշերը, ժամը 7-ին երկու հարիւ-  
րապէս, ընդհ. դատախազի օգնական եւ 30 զինեալ  
ոստիկաններ սորա տունը կը կոխեն, բոլոր գոյքերն,  
արկիներն ու սնտուկները թափելէ ու որոնելէ յետոյ,  
նստարանները եւ մինչեւ իսկ առաստաղները կը խորտա-  
կեն բան մը փնտուելու պատրուակով եւ իր գրական  
բոլոր թղթերն ու գրքերը մէկտեղ առած, զինքն ալ  
կը ձգեն բանտը, 48 ժամ շարունակ անօթի ու ծարաւ  
կը պահեն եւ 6 օր խոնաւ մերկ զետնի վրայ կը պառ-  
կեցունեն, չը խնայելով նաև գաւազանի հարուածները:

2) Սարգիս Թէքէեան, թալասցի, 41 տա-  
րեկան, կրկին զաւակներու տէր: Վայրագ գանակոծու-  
թենէ յետոյ ցիխի մէջ կը նստեցնեն եւ գլխէն վար ստիո-  
րներով, ձմեռ ժամանակ, պաղ ջուր կը թափեն. պետը կի-  
սովին կը փետտեն, թեւերը կապելով՝ գլխովայր կը կա-  
խեն. ծնկներուն մէջ մեծ քար դետեղելով՝ ձուներ գնել  
կուտան, բարէ ստիտիկի սրածայր ըմպիչս նստուկին  
անցքը կը խոթեն եւ միւսի բերնին կը փշեն. կը սկսի  
նորա բերնէն ալը դուրս գալ փոխի. ապա տաքցու-  
ցած շիշ կանցունեն միզանոցին մէջ եւ մարմնոյն շատ  
կողմերը նոյնպիսի շիշերով կայրեն: Այլ օր շարունակ  
այդպէս կը չարչարեն եւ ի վերջոյ ամենամտորդմ ու

կեղտոս գազանութեամբ բռնի կը ստիպեն սորա և Չու-  
քուրի Յակոբին պատիւը միմեանց բռնաբարել տալ . .

3) Կարապետ Քէրթմէնեան, թալասցի, 23 տարեկան, ուսուցիչ: Սորան ալ չարաչար կը դանա-  
կոծեն, 4 ժամ ոտքերէն գլխի վար կը կախեն, ջրալից  
հողի վրայ գիշերը մինչ առաւօտ ծնկներու վրայ կը կայ-  
նեցնեն, վրէժն չուան անցունելով՝ դեմնին վրայով քարշ  
կանեն, հաղիւ թէ կաղատի խեղդամահ լինելէ և վեր-  
ջրն ալ 11 օր ածուխի շտեմարանին մէջ կը փակեն  
անօթի ու ծարաւ:

4) Ռուբէն Քէհեանեան, թալասցի, 40 տա-  
րեկան, ամուսնացած. անխղճաբար կը ծեծեն, մերկացը-  
նելով գլխէն վար ջուր կը թափեն ձմեռ ատեն մը, ծրնկ-  
ներուն մէջ քարեր ղետեղելով ծնրադրել կուտան, ցեխի  
մէջ պառկեցնելով անգթաբար կը կոխտեն, եւ այդ բո-  
լորը կը տեւէ 6 օր:

5) Ղազար Ղեղիբեան, թալասցի, 40 տարե-  
կան, զաւակներու տէր. մերկացնելով ստէպ-ստէպ եր-  
կար ժամերով կը գանակոծեն մինչև արիւն:

6) Արսէն Գալֆաեան, թալասցի, 33 տա-  
րեկան, ամուսնացած, վկայեալ փաստաբան եւ փոխա-  
նորդ կառավարական գանձու. 4 օր առանց հացի եւ  
ջրի թողնելէ յետոյ գէնձիրլիք կոչուած շղթաներու եւ  
կազի պահարան խցիկի մէջ 11 օր շարունակ կը պա-  
հեն գրեթէ մերկ, չոր հացով միայն կերակրելով, ա-  
նարգալից հայհոյանք տեղալով աղբի, անձնական ու ըն-  
տանեկան պատուոյ դէմ:

7) Աբրահամ Խաչատուրեան, թալասցի,  
28 տարեկան, ամուսնացած. կը գանակոծեն խիստ և ցե-  
խի մէջ նստեցուցած շամբուրներով կայրին մտրմինը:

8) Հաճը Մաճառեան, կեսարացի, 20 տա-  
րեկան, մերկացնելով գլխէն ջուր կը թափեն ժամերով  
4 ժամ ալ ցեխի մէջ ծնրադրի կընեն եւ տաքցուցած  
ուներիով ոտքերն ու ուսերը կայրեն:

9) Յակոբ Ճէպիտէլիբեան, կեսարացի, 30  
տարեկան. սա բոլորովին սխալմամբ բռնած էին ուրիշ  
Յակ. Ճէպիտէլիբեանի տեղ. 24 ժամ շարունակ ցեխի  
մէջ մերկամարմին գլխէն վար սափորներով ջուր կը թա-  
փեն, ապա մարմնոյն շատ տեղերը ուներիքով կայրեն,  
միզանոցին մէջ տաքցած շիշ կը խոթեն եւ այլ շատ  
չարաչարանք կուտան, եւ միայն յետոյ երբ կը հասկնայ  
միւթէսարըֆը թէ այդ անձ սխալմամբ բռնած են, կը  
կանչէ իր մօտ եւ կը բաւականանայ այս բտմենի խօս-  
քերն ըսելով. «ողլում հագգընը հելալ էթ սիղի եան-  
լըշ կէթիրմիշէն» (որդիս իրաւունքդ նուիրէ, ձեզ սը-  
խալ են բերեր):

10) Չուքուրու Յակոբ, կեսարացի, 45  
տարեկան, զաւակներու տէր. կը գանակոծուի չարաչար  
եւ մերկամարմին սափորով լի միջ կը թափեն, կը լը-  
կեն չարաչար, գլխի վար կը կախեն, բերանը բանալով  
կը թքնեն, օրերով անօթի կը թողուն. եւ այդ բոլոր  
չարաչարանքներն ամբողջ 12 օր կը տեւէ:

11) Հաճի Ղազար Մաճառեան, կեսարացի, 60  
տարեկան, զաւակներին տէր. 42 ժամ անօթի կը թո-  
ղուն բացօդեայ տեղ ձիւնի վրայ, այնպէս որ սաստիկ  
կը ստի. միւթէսարըֆ փաշան փախնալով թէ չը մեռ-  
նի եւ դործը ծանրանայ, թող կուտայ, բայց հաղիւ թէ

բանտի դռնէն կելնէ խեղճ ծերունին կը մտրի ու կի-  
նայ թաւալելով ձիւնի մէջ. ոստիկաններն բազմութեան  
առջեւ վերցնելով կը տանեն եւ կը ձգեն իր տունը:

12) Մարտիրոս Ճիվանեան, էֆքէրէցի, 18  
տարեկան, նոր շրջանաւարտ Մարդուանի անգլիական Ա-  
նատուան Գօլէճի. կը մերկացունեն նախ եւ վայրենա-  
բար կը դանակոծեն, ապա կախաղան կը դնեն եւ վե-  
րըստին կը ծեծեն, այնուհետեւ մերկամարմին կը պառ-  
կեցունեն ցեխոտ եւ ջրալից դեմնի վրայ եւ օրերով ա-  
նօթի կը թողուն. նոյն իսկ միւթէսարըֆ փաշան ինքն  
իր պաշտօնատան մէջ կապտակէ, կը ծեծէ ու կը հայ-  
հոյէ թշուառ պատանեակն:

13) Բարսեղ Տէօբմէճեան, կեսարացի, 27  
տարեկան. սորան կը մերկացնեն եւ այնքան խիստ կը  
գանակոծեն, որ արիւն կերեայ կուրծքի ոսկորները կը վնաս-  
ուին և 15 օր շարունակ առատ արիւն կը թքէ:

14) Յովհաննէս Արզումանեան, կե-  
սարացի, 28 տարեկան. սորան մեղադրելով թէ կեսա-  
րացիներու կողմէ գործի մը համար Մարդուանի ըն-  
կերութեան պատուիրակ գացած է, աներեւակայելի կեր-  
պով կը գանակոծեն, ապա կը մեղադրեն թէ իր, Յով-  
հաննէսի, փաստաբան եղած օրերու մէջ սպանուած  
թիւրքն ինքն է սպաննած, մինչդեռ թիւրքերու կողմէ  
սպանուած ըլլալն արդէն վաղուց ստուգուած է, եւ հը-  
րացաններու կոթերով զինուորները անգութ հարուածներ  
կը տեղացունեն վրան եւ տանջանք մը չը մնաց որ չը  
տային նորան անգադար:

15) Կիւլպէնկէ շամալեան, թալասցի, 19  
տարեկան. ոտքերուն շղթայ եւ ձեռաց վրայ երկաթեայ  
ծանր ձեռնակապեր դրուելով՝ անօթի ու ծարաւ թող-  
ուեցաւ 48 ժամ:

16) Մկրտիչ Սուլիբեան, կեսարացի վաճա-  
ռական, 25 տարեկան. ածուխի շտեմարանը ձգուելով  
վրայէն պարկերով ածուխ եւ կաղ թափեցին, և այդ-  
պէս ամբողջ 12 ժամ:

17) Յովհաննէս Գարագիւլահայեան,  
Գուլահանուանը կեսարացի, 21 տարեկան. Գէյ-  
զուլահանուն հարիւրապետը սորան կը ձերբակալէ Ման-  
ճըսի մէջ եւ ծեծելով կը բերէ մինչև էֆքէրէ եւ  
այդտեղ կառավարութեան կետրօնը փոփոխէ մէջ մէկ ոտ-  
քէն գլխի վար կը կախէ եւ գուլը կը թաղէ ձիւ-  
նաղբի մէջ. 24 ժամ այդպէս կախ թողնելէ յետոյ՝ միւս  
օրը Կեսարիա բերելու ատեն ճամբան միւսմանթըգ  
քեթաթիպի (հարցաքննիչ) ԱՏմէտը ամենայն բռնութեամբ  
կը փորձէ ստիպել զԳուլահայեան վկայելու համար, թէ Կե-  
սարիոյ այգիի մը մէջ թիւրքի մը սպաննութիւնն ա-  
րած է Յով. Արզումանեանը, սպաննալով թէ եթէ այդ-  
պիսի վկայութիւն չը տայ՝ չարաչարանաց տակ իրեն սպան-  
նել կուտայ: Կեսարիա հասնելէ յետոյ սաստիկապէս կը  
ծեծուի եւ շատ օրեր ոտքերուն ծանր շղթայ անցու-  
ցած՝ անօթի ու մերկ կը թողուն զինձիրլիք ըսուած  
խցիկի մէջ:

- 18) Եղիա Մէշէճիեան, կեսարացի, 22 տարեկ.
  - 19) Կարապետ Փափաղեան, պէլէկէցի, 60 "
  - 20) Սերովբէ Փափաղեան, " 33 "
  - 21) Յակոբ Փափաղեան, " 34 "
- Այս չորս անձերը մինչև արիւն կը գանակոծեն

եւ շիշերով ու տարցած ունեւորներով չարաչար կը տանջեն ամբողջ օրերով:

22) Մ ա մ ա ս ք է օ փ ը ի ւ կ ե ա ն, պէլէկէսցի, 18 տարեկան, սորան երկար ժամերով կը ծեծեն, տարցած ունեւորով խիստ կը չարաչարեն եւ ապա մէկ գիշերուան մէջ քանիցս թշուառի պատիւը կը բռնաբարեն գազանաբարոյ կառավարութեան գազանաբարոյ պաշտօնեայնները:

23) Ա ն տ օ ն Ռ շ տ ու Ն ի, Կ. Պօլսեցի, 45 տարեկան, զաւակներու տէր. սա կը ձերբակալուի Էֆքէրէ գիւղին մէջ 500-ի չափ պաշտպօզուգներու եւ ոստիկան զինւորներու ձեռքով ծննդեան օրերու մէջ: Այդ վայրենիներու բրած գործերը Էֆքէրէի մէջ այդ պահունք վերը կարծ գրեցինք: Բանտը փոխադրելէն յետոյ ամեն տեսակ չարաչարանաց տակ կը ձգեն եւ կը փորձեն թունաւորել: Տեսնելով բազմաթիւ անմեղներու կրած տանջանքները, Ռշտունին հարցաքննութեան միջոցին նոցա արձակումը կը պահանջէ, իր վրայ առնելով բոլոր երեւակայելի յանցանքները, յայտարարելով թէ ինքն չընչակեան Կուսակցութեան գործադիր անդամ է եւ միեւնոյն ժամանակ մերկացնելով ու հարուածելով հառաւարութեան բռնակալ ու կեղտոտ արարքներն ու բռնած ընթացքը եւ պաշտպանելով ժողովրդեան անբռնաբարելի ու սուրբ իրաւունքները: Թէ գործ գրուած քննութիւններու միջոցով եւ թէ այդ լեղուին համար մեծ կարեւորութիւն մը ստացաւ Ռշտունիի ձերբակալումը:

Էֆքէրէի բանտին մէջ ջաշացպան Ա ը ի ս տ ա կ է ս անուն 45 տարեկան անձը ամբաստանուելով նոյն տաճկահան « յայտարարութեանց » ինկրով թէ իր ինքն ալ փակցուցած է, անմեղ տեղը ամենասուկայի անարդանքներու եւ տանջանքներու մասնած են. նախ 10-ի չափ սրիկաներ բանտի մէջ պատիւը կը բռնաբարեն եւ յետոյ 4 օր վրէժն կը կախեն՝ անօթի ու ծարաւ պահելով: Գրեթէ մերձիմահ կաղաչէ որ իրեն ջուր տան. ոստիկան մը ջրով լի սափորը կը մօտեցնէ եւ գլխուն զարնելով սափորը կը կտորուի եւ թշուառի գլուխը կը վերաւորուի: Տեղակալին լուր կը արուի թէ Արիստակէսը մեռնելու մօտ է, այդ ժամանակ կախուած տեղէն վար կառնեն եւ իբր մեռեալ մերկամարմին, ձիւնի մէջ կը թաղեն ժամերով, մինչեւ որ կիմացուի թէ թշուառը բոլորովին անմեղ է եւ վախնարով մահէն, անմիջապէս կարձակեն:

Էֆքէրէի բռնուածներու մէջ կը գտնուէր նաեւ կին մը տիկին Ս ը բ ու Տ ի ք է շ Լ է ճ Ե ա ն: Այս գոթաղը կինը բանտի մէջ շատ տանջանքներ կրելէ վերջ հակառակ իր արձակած աղիտորմ ձիշերուն եւ լացին, ութ գազանաբարոյ ոստիկաններու կողմէ բաց տեղ մը կը տարուի եւ վատաբար կը լլկուի:

Կարադրելով բանտարկուածները այս սոսկալի չարաչարանքները, որ հրէշաւոր կտաւարութիւն մը կը կատարէ, նկարագրեմ նաեւ փետրուար 16-ի արարողութիւնը, որ նուազ սոսկալի չէր. այն է մեր փոխադրութիւնը Կեսարիոյ բանտէն Գաղատիոյ բանտը: Այդ թիւն կէս գիշերն անցած՝ էամ մէկին, ամենքս 200 հօգի Կեսարիոյ բանտն ենք գեռ, երբ յանկարծ ահարկու ձայնով մը բանտի դռներն կը բացուին, կոշտ ու կոպիտ բանտապանները եւ զինւորները հրկայեցելով կարծեցու-

նեն մեզ եւ կէս քուն՝ կէս արթուն կը հանեն մեզ մեր անմտանալի անկողիններէ. ոմանք չիմանալով ինչ կայ՝ այլայլեալ կը մարին կիցնան, ոմանք կը դողան ահ ու սարսափի մէջ, ոմանք հնազանդելով իրենց բաղբին խոթու լուութեան մը մէջ կեննեն: Վերջապէս կը հանուի՛ք բանտէն դուրս. իւրաքանչիւրի վրին ու ձեռքերուն շղթայ եւ ծեռնկապ դրուելէ յետոյ, զոյգ-զոյգ եւ երբեմն 4-5 հօգի իրարու կը կապուին եւ ապա կառավարութեան դռնէն դուրս կը հանուինք: Ա՛յ որ գիտէ թէ ո՛ր կը տարուինք, երբ մէկէն կը տեսնենք այնտեղ նախապատրաստուած կառքերու երկայն շարք մը: Զինւորներու ու ոստիկաններու անպատուաբեր աջակցութեամբ կը լցուինք այդ չոր ու մերկ կառքերու մէջ, ո՛չ մաշկեակ կամ վերմակ, ո՛չ բազմոցի նման բան մը և ո՛չ իսկ ցրտին ու ձիւնին գէժ պատսպարելու ծածկոց մը. շատերուս ոտքերն են բոպիկ եւ գլուխը բաց, որովհետեւ ազոտ ճրագով խորամուկ բանտի մէջ հազիւ թէ վրանիս հագնելու միջոց ունեցանք, այնքան աճապարել կուտային մեզ: Վերջապէս գիշերուան խորին մթութեան մէջ, սաստիկ ձմեռով մը այդպիսի վիճակով ճամբայ ելանք՝ հեծեալ բազմաթիւ ոստիկաններու, պաշտօնեայններու եւ զինւորներու հսկողութեամբ, բայց ո՛ր, ո՛չ որ գիտէր. կառուղին միայն կիմացնէր մեզ թէ Գաղատիա կերթանք, որ կառավարութեան կեղերոն է Կեսարիոյ և Եօզղաթի համար: Ամբողջ եօթն օր այդպիսի գոթաղը եւ վերջին ծայր թշուառ ճանապարհորդութիւնն ըրինք, երեկոները գոմբու մէջ, հսկողութեան տակ եւ քարերու, յարդերու, հողերու եւ աղբերու վրայ, իսկ ցերեկները ցրտաշունչ քամիէն, փոթորիկէն, ձիւնէն ու անձրընէն կառքերու պատառուած ու խորխուլ ծածկոյններու տակ կրած ու չորած վերջապէս հասանք Գաղատիա ուղղակի բանտը: Ճանապարհի չարաչարանքներն ու սառապանքները լաւ հասկնելու համար բաւական է ասել, որ Գաղատիոյ վատ բանտն արքայութիւն երեւցաւ մեզ ամենուս համար: Անցան ժամանակներ, օրեր, ամիսներ, որ կը գանուինք այստեղի բանտին մէջ եւ կը սպասենք մեր դատաւարութեան, որ մօտերս պիտի անդի ունենայ: Բայց այդ սպասումին մէջ մենք մեր ընկերներէն պիտի կորցնենք, որովհետեւ շատերը խիստ հիււանդացած են եւ այս օրերս յոյժ ցաւալի կորուստ մը ունեցանք. մ ե ո աւ Ա ը ս է ն Տ է օ ը մ է ճ Ե ա ն անուն 23 տարեկան երիտասարդը, որոյ ընդունակութիւններն ու բնութեան ազնուութիւնը խիստ սիրելի էին և ապագայ մը խոստացող: Արտէնը շատ չարաչարանքներ կրեց բանտին մէջ. նա շատոնց արդէն հիւանդ կերուէր, երբ մէկէն վերջին 15 օրուայ մէջ հիւանդութիւնը սաստկացաւ եւ մահը յափշտակեց: Խեղճը իրմէ մեծ եղբայր մը ունէր բանտի մէջ, բայց ո՛չ կղբայրը եւ ո՛չ այլ որ թող տուին տեսնուիլ հետը. . .

Ահա մեր վիճակը: Գառն է մեր ճակատագիրը — մենք գիտենք, բայց ամենատմարդի անձն ալ կը խոստովանի, որ յիրաւի, եթէ գոթաղ մը կայ, այդ գոթաղը տաճկահան բանտերու մէջն է, եթէ միջնադարեան էնքիլիթօրներու տուած չարաչարանքներէն աւելի սոսկալին կուզեն տեսնել — կը գտնեն այն տաճկահան բանտերու մէջ, եթէ մարդկային անձի ստորացման ամենագաղանային տեսակը կուզեն — կը տեսնեն այն տաճկահան բան-

տերու մեջ: Կը կրկնենք, չենք տրանջար մեր ճակատագրին դէմ, բայց նոյն իսկ տաճկական հարցաքննութիւններն ապացուցին որ օրէնքով մեղք չեն կրնար մեր վրայ բարդել և իսկապէս միայն մի բանին տրուելու դէմ տաճիկը կրցաւ իր բէֆին համաձայն յանցանքներ հանել: Այդ «յանցաւորները» սակայն տրանջող չեն բնաւ. եթէ նորա ընտրած էին մի «փշոտ ճանապարհ», նորա ալ գիտէին անշուշտ, թէ ինչ սարսափելի ձախորդութիւններ կը սպասէ իրենց, եւ այս վայրկեանիս նորա միայն բան մը կը բաղձան. այն որ բոլոր աշխարհ լսէ բանտարկուածներու արդարութիւն պահանջող ձայնը եւ դոցա չարաբաններու ճիչներն ու շղթաներու աղմուկը. որ հայ ժողովուրդը իր մէջէն միշտ նորանոր յոգեւոր արաջ բերէ իր արդար դատի պաշտպանութիւնը յառաջ մղելու համար. որ հայութեան այնքան զաւակներու կորստեան վրէժը միասնաբար սուրբ պատերազմի պահանջին հետ եւ միանգամէն ընդ միշտ ջարդէ այն շղթաները, որք այսօր մեր վզին, ձեռքերուն ու ոտքերուն վրայ կը ծանրանան եւ կը տանեն մեզ մահուան դուռը. . . . .

ՆԻՆԱՐԸ:

ԳՈՒՐՈՒՊԱՇԻ ԴԵՊՔԸ.

Վան, 21 յունիս 1893.

Արևնալի դէպք մը տեղի ունեցաւ ամսոյս 8-ին Գ ու ռ ու պ ա շ գիւղը, որ Վանէն մէկուկէս ժամ հեռաւորութիւն ունի: Չորս գիւղացի, Յ ա կ ո բ Վ ա ր դ ա ն ե ա ն, Յ ա կ ո բ Գ Ր ի դ ո Ր ե ա ն, Գ Ր ի դ ո Ր Մ ո վ ս է ս ե ա ն, Ք ո Լ օ Շ ա խ օ յ ե ա ն, բնիկ շատախցի, եւ երեք դեռատի կոյսեր Ս ա ն ա ն, որ յիշեալ Յ Գ Ր ի դ ո Ր ե ա նի բոցն է, Մ ա Ր ի ա մ Յ ա կ ո բ ե ա ն եւ Ա ն ն մ ա ն Մ ա Ր տ ի Ր ո ս ե ա ն Վ ա Ր ա դ ա յ լեռը կեղծն բանջարեղէն ժողովելու համար: Եւ ահա «համարիտէ հեծելազօրք» կոչուած՝ Համարի վայրենիներու խումբէն 8 հոգի, որոց երկուքը Վարագայ վանուց պահապանն են, կը պատահին անոնց: Այս պատահումը, ինչ զիւրութեամբ գուշակելի է, առաջ կը բերէ մի սարսափելի դէպք: Քիւրդ զինուորները սուրբունին քաշած կը յարձակին անդէն գիւղացիներու վրայ եւ անոնց աղէկատուր աղաղակները մտիկ չանելով, կը պատառեն, կը սպանեն չորս գիւղացիներն, ինչպէս վայրի գաղան իր որսը: Այս քառեակ ոճիրը ամենայն պարտութեամբ գործելէ յետոյ, Համարի պաշտպանները կը յարձակին երեք կոյսերուն վրայ եւ անկարագրելի կատաղութեամբ մը կը պղծեն զանոնք: Արևնն ու արցունքը իրար կը խառնուին այնտեղ, այդ լեռան վրայ, զարհուրանք ազդելով ամենէն անգութ սրտերուն իսկ: Յետոյ, իբր թէ սովորական բան մը ըրած, կը ձգեն կերթան այդ գաղանները, ապահով ըլլալով որ թիւրքական հզօր կողմնակցութիւնը պիտի պաշտպանէ զիրենք արդարութեան դէմ, որ դժբաղդաբար գոյութիւն չունի ո՛չ այստեղ եւ ո՛չ այն ամեն տեղերը: որոնք տաճիկի իսլամական վարչութեան ներքեւ կը գտնուին: Բայց անմեղներու արիւնը կը բողբէ եւ օր մը, որ բարեբաղդաբար հեռի չէ, պիտի ստանայ անշուշտ իր բողբքին արդար ու կատարեալ արձագանգը:

Արեք աղջիկները իրենց վրայ կատարուած բռնա-

բարութենէն սթափելով՝ կերթան գիւղ իմաց տալու համար աղէտալի դէպքը: Գուրուպաշ գիւղը, որ 150 տունէ կը բաղկանայ, սաստիկ կը յուզուի այդ սոսկալի աղէտին լուրը առնելով. եւ խմբով կը դիմեն Վարագայ լեռը՝ ուր արեան մէջ թաթախուած սպանուածները սայլերու վրայ դնելով, կուղեւորին դէպի քաղաք: Կառավարիչ փաշան իմանալով այս եղելութիւնը եւ մանաւանդ գուրուպաշիներու խմբով դէպի քաղաք գալը, խումբ մը զինուորներ կը զրկէ զանոնք ցրուելու համար: Բայց ժողովուրդը խիստ գրգռուած ըլլալով կրնդիմանայ զինուորներուն եւ այս ընդգիծութեան մէջ քանի մը վիրաւորեալներ ունենալով, կրկին կը յառաջանայ դէպի քաղաք: Ասոր վրայ կառավարութիւնը ձերբակալել կուտայ սպանուածներու ազգականներէն ու բարեկամներէն գլխաւորները եւ խոստումներով սպանուալիքներով կը ջանայ զանոնք համոզել որ ետ կենան քաղաք երթալու գիտաւորութենէն: Բայց հակառակ այս ճիգերուն, գիւղացիներու խումբը, յուզեալ ու լալագին, առաջ կը դիմէ եւ կանգ կառնէ Անգլիայի հիւպատոսարանին առջեւ: Ի բացակայութեան հիւպատոսի, նորա թարգմանը վար կիջնէ ու սպանուածներու վրայի ծածկոցը վեր քաշելով ինքը կը տեսնէ կատարուած ոճիրը եւ կարձանագրէ: Յետոյ կերթան Ռուսիայի հիւպատոսին, որ նոյնպէս բացակայ լինելով իր թարգմանը հետաքրքիր կը լինի անձամբ ստուգելու իրողութիւնը, խոստանալով միանգամայն հաղորդել ուր որ անկէ: Գիւղացիները յետոյ կը գնան քաղքիս բնակիչներէն կարապետ Ն ա լ պ ա ն տ ե ա ն ի տունը, ուր այդ միջոցին կը գտնուէր Ալթամարայ պահուն անարժան կաթողիկոսը՝ կուսակալին բարոք ծառայութեանց համար հայերէն ստորագրութիւն հաւաքելու պաշտօնով: Ցառապեալ ժողովուրդն այդ տանը առջեւ խմբուելով, կը փափաքի հայ ազգին արատ բերող այդ շողոքորթ կրօնաւորին ներկայացնել թիւք կառավարութեան պաշտպանած վայրագ բիւրդերու զոհներն, իբրեւ ազդու, անհերքելի բողբ մը անոր ստանձնած անարգ գործին դէմ: Բայց վատասիրտ կաթողիկոսն արդէն խոյս տուած էր տանը ետեւի կողմէն: Նալպանտեան կարապետը միայն կը համարձակի արցունք թափող ժողովուրդի ներկայանալ եւ ճիղուհտական եղանակով մը իրենց սիրած եւ հայու տունը քանդած «խոհեմութիւնը» պատուիրել: Միւս կողմէն, տեղւոյս կառավարիչը՝ վշտահար ու յուզուած ժողովուրդի մը այս խոնուած զարհուրելով, կը հրամայէ ձերբակալել ոճրագործ բիւրդերէն երկուքը, որք այդ ժամանակ աղատորէն կը պտտէին քաղքին մէջ: Բայց ժողովուրդը շատոնց հասկցած է այսպիսի ձերբակալութիւններու արժէքը եւ քաջ գիտէ որ այդ տեսակ սոսկալի ոճրագործները բանտին մէկ դռնէն ներս կը մտնեն՝ միւսէն դուրս ելլելու պայմանով: Հարցաքննութեան ժամանակ բռնաբարուած թշուառ աղջիկներէն մին կը ձանձկ ոճրագործները, որոնք Վարագայ վանուց պահապաններն են: Այս անթիւ աւելորդ չէ յայտնել որ յիշեալ երկու բողբերուն հետ ձերբակալուեցան նաեւ վանքի վարդապետներէն երկուքը, յայտնի չէ թէ ինչ պատճառով: Նոյնպէս պէտք է յայտնել որ Սանն, երեք աղջիկներէն մին, հազու գիւղ հասած, տանջանքներու մէջ մեռաւ: Ինչիկըրը տակաւին այդ

վիճակին մէջ է:

Մայիս 12-ին հայ երիտասարդ մը յայտնի մասնիչ գըրըճի Յ ա կ ո բ ճ ի ւ հ է ե ա ն ը կը սպաննէ: Երիտասարդը խոյս տուած է:

Մայիս 16-ին Շատախու կ է տ ի կ ի ն մէջ սպանուած գտնուած են հայեր՝ այր եւ կին իրենց երկու զաւակներով մանչ եւ աղջիկ: Ստուգուած է որ ոճրագործները բիւրդեր են, բայց երեւան չեղան:

ՍՈՒՒՆ՝

Յ. Գ. Վերջին պահուն կիմանամ թէ կուսակալն ե իր արբանեակները ամեն ջանք գործ կը գնեն Գուրուպաշի ոճիրը հայերուն վերագրել: Բայց քրդերէն սպանուած լինելը այնքան անհերքելի եւ յայտնի են ամենքին որ սուլթանի պաշտօնեայներու այդ բոլոր ջանքերն ապարդիւն պիտի մնան:

Ս.

ՀԱՃԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԻԱՆԵԱՆԻ

ՉԻՐԲԱԿԱԼՈՒՄԸ:

Երոզկայից յուլիս 4-ից մեզ գում էն հետեւեալը.—

«Հնչակի» ընթերցողներին քաջ ծանօթ Արմտան գիւղացի հաճի Գ ա լ ու ս տ Ա ռ ի ա ն ե ա ն անուանի ասպատակապետը մօտերս ձ ե ռ բ ա կ ա լ ու է ց ա լ: Չերբակալման պարագաները հաղորդեմ կարծօրէն: Գալուստն արգէն տարիէ ի վեր է, որ լեռը ելած էր իր քաջարի ըրկեմներով եւ իր սխրագործութիւններով սարսափ ձգած էր կառավարութեան եւ մասնիչներու վըրայ \*): Կառավարութիւնը այժմ ալ նորան կամբաստանէ թէ անցեալները երեք մատնիչներու սպաննողն ինքնն է: Այդ երեք մատնիչներն են՝ Արմտան գիւղի միւստիւ հաճի Գեորգ, միւսը Թ ա լ Ղ ու տ գիւղէն եւ երրորդը Ա փ ը շ ա յ գիւղէն: Այդ մէկ տարիէն ի վեր է որ քաջ Գալուստի ետեւէն ինկած էին երեք-չորս հարիւր հեծեալորդ, քիւրդ պէյեր, ոստիկաններ, սահայն նոցա ամեն ջանք ապարդիւն կանցնէր. Գալուստն անդրտանելի էր: Յունիսի վերջերը Գալուստն իր խումբը երկուսի բաժնելով ինքը կը մնայ եօթ հոգիով որոց երկուքն ալ կը զրկէ այլ տեղ: Ինքը իր մնացած հինգ ընկեմներով կը դառնայ իր հայրենի Արմտանը, ուր արտի մը մէջ գտնուած ժամանակը կը նկատուին թիւրքէ մը՝ եւ կը ճանչցուին: Թիւրքն անմիջապէս կը շտապէ իմաց կուտայ կառավարութեան, ուսկից ոստիկանը զրկուելով կը հալածեն Գալուստի խումբը: Այս վերջինս կը յարգի ծանօթ քաջայոյի մը մէջ ապաստանիլ եւ այդտեղ ճարպիկութեամբ կը պաշտպանուի մի քանի հարիւր զօրքերէ եւ թիւրք ամբոխէ: Երկուստեք հըրացանաձգութիւն կը լինի, հայ կտրիճներէն մէկ արարկիցի կը սպանուի եւ զօրքերէն ալ մին խիստ կը վերաւորուի: Գալուստի կառավարուի անձնատուր ըլլալ, բայց նա կը մերժէ: Ոստիկանք կը սկսին արմտանցիները եւ մասնաւորապէս ասպատակապետի ծնողքն ու բարեկամները չարչարել: Այդ տեսնելով՝ Գալուստի մայրը եւ գիւղի քահանան կը գնան քաջարի երիտասարդի մօտ,

\*) Տես «Հնչակ» NNes 10 հինգերորդ տարի եւ 5 ներկայ տարեշրջանի:

կը պատմեն իրերու վիճակը եւ շատ կը թախանձեն որ անձնատուր լինի: Այդտեղ աղնիւ երիտասարդը կը զիջանի եւ անձնատուր կը ըլլայ, ամեն-մի հայի սրտին մէջ թողլով իր անուներ անջնջելի.»

ԿՐՕՆԱՓՈՒՍՈՒԹԻՒՆ, ԿՈՒԻՒՆԵՐ.

Մշոյ կողմերից մեզ տեղեկագրում են.—

«Պուլանըլի Հ ա մ զ ա շ ե ի ս գիւղի բոլոր աները (30) իսլամութիւն կընդունին, յուսալով հարստահարութենէ զերծ մնալ: Կառավարութիւնը զանազան պարգևներով կը քաջալերէ նոցա, որը կուզէ օրինակ ըլլան հայ ժողովրդեան: Նոյնպէս կիսլամանան Ալաշկերտի Ե օ ն ճ ա լ ու գիւղացիները (մօտ 70 տուն): Միւս կողմէն՝ Ալաշկերտի զանազան գիւղերէն 35 տուն խմբովն քիւրդերու առաջնորդութեամբ ուսաստաձկական սահմանը կանցնին եւ կը գիմեն Ղարսի նահանգապետին՝ սեղ ե հող ուզելով: Յայտնի չէ թէ ինչ ընդունելութիւն կընէ ուսս պաշտօնեայն: Նոյն կողմերէն դարձեալ 60 տուն հայ կուզեն դաղթել Կովկաս եւ կը հասնին մենչեւ Ապազ Կ է օ Լ կուրուած տեղը, բայց թիւրք կառավարութիւնը իմանալով՝ ետ կը դարձնէ:

«Խ ն ու ս ի մէջ այս գարնան վերջերը հայերը քիւրդերու հետ կուի ունեցած են. երկուստեք սպանուածներ կիցնան, բայց մեծաւ մասամբ քիւրդեր են սպաննուած:

«Յունիսի 2-ին քաջարի եւ մեր կողմերը հռչակաւոր ասպատակ Լ ե լ ո ն ը Խ ն ու ս ի Տ ու մ ա ն գիւղի մօտ, Խ ը ռ տ ա լ ի ու ն վրայ իր խմբին պահպանութիւն ըրած միջոցին գաղտագողի յանկարծ կը գարնուի բրդերէն: Բայց նորա ընկեմները մէկէն արթննալով եւ տեսնելով իրենց սիրած Լեւոնին սպանուած, վրէժի կուի կը բռնուին քրդերու հետ, որոցմէ չորս հոգի ու նոցա Ի լ ո ս ո լ Փ ա ղ ա ն կը սպաննեն եւ յետոյ կանհետանան:»

ՆՇՄԱԿ ԿՈՎԿԱՍՅՑ.

Նուխի, 16 յունիս 1893:

Այս օրերս այստեղ պատահեցաւ մէկ արեւնահեղ դէպք, որի նմանը քաղաքս չէ յիշում: Թուրքերն օր ցերէկով յարձակվեցան հայերի վրա եւ սկսան կոտորել: սրով սպանեցին Մ կ ո տ ի չ Ա ա ռ զ ա ն ե ա ն ց անուով անձը, իսկ սրա որդի Յ ո վ հ ա ն ն է ս ի ն քարկոծեցին եւ ի վերջոյ վրան այնքան քար թափեցին, որ փորձիկ բլրակ գոյացաւ: Ապա թիւրք ամբոխը սկսաւ ներս խուժել հայկական թաղերը՝ ջարդ տալու նպատակով, եւ հէնց այդ միջոցին նրանց մօլլան, բարձրացած միւնարէի գլուխը, այնտեղից գոռու-գոռումով խրախուսում էր. «Մուհամմէտի ուղափառ զաւակներ, կոտորեցէք գեաւուրներին, սրի ճարակ դարձրէք նրանց, տէրութիւնը մեր կողմն է» և այլն: Այս հրահրքը լսելով՝ հայերից մի քանի քաջարի երիտասարդներ, հաւաքելով իրանց շուրջ մի խումբ ուրիշ հայ կտրիճ երիտասարդներ, թուրքերի առաջը կտրեցին եւ սկսեց զօրանց մէջ մի կուի, որ տեւեց բաւական ժամանակ: Թուրքերից սպանուեց երեք հոգի: Այդ տեսնելով նոքա կանգ առին եւ սկսան նահանջել: Վերջապէս գաւառապետը

միջամտեց եւ իբր թէ քննելով, 15 թուօր բանտարկեց, որոնց սահայն նոյն գիշերը, 2000 ռուբլ կաշառք առնելով, ազատ արձակեց, իսկ հայերից ձերբակալեց ու բանտարկեց չորս երիտասարդներին. Մ ա ռ տ ի ռ ո ս Ա բ ր ա հ ա մ Ե ա ն ց, Գ ա ւ ի Թ Գ ի ւ Լ Բ ա ս Ե ա ն ց, Ա ա ք Ե Լ Օ հ ա ն Ե ա ն ց եւ Ա ռ տ Է մ Շ օ հ Ր ա Ղ Ե ա ն ց: Այդ ակնյայտի կողմնակցութիւնն ու անարդարութիւնը տեսնելով, տեղիս հայերը պատրաստեցին մի խնդրագիր կողմնակի կառավարչապետ Շերեմէտիեվին յանձնելու, որ նոյն օրը հասել էր Նուխի դէպքի առիթով: Նահանգապետն ու գաւառապետը տեսնելով, որ իրանց կաշառքները երեւան պէտք է գան, հայերին համոզեցին խնդրագիրը չը ներկայացնել կառավարչապետին, խոստանալով պատժել յանցաւոր թուրքերին. իսկ միւս կողմից էլ կառավարչապետին յայանեցին, թէ իբր հայերն ու թուրքերը արդէն հաշտուել են իրաց հետ: Բայց Շերեմէտիեվի մեկնելուց յետոյ ոչ թէ թուրքերին պատժեցին, այլ նորանոր ձերբակալութիւններ արեցին հայերից: Այդ խաբէբայութիւնը տեսնելով, տեղիս հայերն իրանց կողմից պատգամաւորներ ուղարկեցին Թիֆլիս՝ բողոքելու ուր որ հարկն է: Խնդիրը գեո այս վիճակումն է:

Շուտով պէտք է կաթողիկոսը գայ Էջմիածին եւ ռուսաղէմից: Աթոռակազմական հարցն արդէն աւելի, քան իր կարեւորութեան աստիճանն է, աղմուկ ու յուզում պատճառեց հայերիս մէջ այս ամբողջ տարւայ ընթացքում: Բայց այն բոլոր յոյսերը, որ դնում են նորընտիր կաթողիկոսի վրայ, իրականանալ չեն կարող հէց այն պարզ պատճառով, որ ուսական օրէնքներն շնորհով «Աստուծոյ կամ արձի» թեւերը կը կտրվեն: Ռուսաց կառավարութիւնն արդէն հրամայել է յառաջիկայ սեպտեմբերից հայոց դպրոցներում բացի կրօնից, բոլոր միւս առարկաները ուսաց լեզուով աւանդել: Այդ հարցն, ի հարկէ, Հայրիկի այստեղ գալովը պիտի առաջ դրվէ եւ նորընտիրը դրանից, անշուշտ, կեղծ դիւրի մէջ կընկնէ, եւ մի փոքրիկ զիջում նրա կողմից ուսաց կառավարութեան՝ կարող է բաւական հիասթափութիւն պատճառել հայ հասարակութեան մէջ: Այդ դիւրքում հարկաւոր է ունենալ քաղաքագիտական տակա, ընթացք, մինչդեռ, որքան մեղ յայտնի է, Հայրիկն իր բոլոր անհետքերէն արժանիքներով հանդերձ՝ քաղաքագէտ չէ, մանաւանդ ուսաց կառավարութեան վերաբերութեամբ: Տեսնենք:

Այստեղ վերջերս մի նոր դպրոց էին բացել մի քանի եռանդուն երիտասարդներ. կառավարութիւնը փակել տվեց առանց որեւէ բացատրութեան:

Կառավարութիւնն Էջմիածնի սինօզին հրամայներ է ուղարկել, պաշտօնապէս արգելելով հոգեւորականութեանը զբաղվել արտասահմանեան լուրերով հայկական խնդրի նկատմամբ եւ ժողովրդին քարոզներ խօսել այդ խնդրի մասին:

Այս է մեր վիճակը ներկայումս:

ԿԱՐՄԻՐ.

Ը Ռ « Հ Ն Չ Ա Կ ».

1. Երևանը երկիր նստած դու նժդե՛յ, Հայրենեաց բաղբին մօտուստ ես տեղեակ Բարող քաջարի նոր ըսկբանց վեհ, Յեղափոխութեան ձայնատու Հ ն չ ա կ:



2. Եր գաղափարի բո ցանած սերմա՛ն, Ազնիւ պըտուղներ հասունանան արագ, կարին եւ Պօլիս, որոտման նըման, Անդրանիկ շարժմունք ծընան քեւ, Հ ն չ ա կ:



3. Եր բունակալը, Հայոց կեղեքի՛ւ, Ղախէն պահուեցաւ ոսկի գահին տակ, Խուլ եւրոպայի թնդաց մէն գահլիճ, Հայը ցնցուեցաւ, կարմրեցաւ Հ ն չ ա կ:



4. Եր սօր բո սերմանց նոր պըտուղք ահ՛ն, Հասած կարմրին՝ արեան նըմանակ, Կենաց եւ մահու սուրբ ժամն մերձենայ, Կարմիր հրաւերիդ ակն ունինք, Հ ն չ ա կ:



5. Եր ճակդ հնչեցօ՛ւր, հնչեցօ՛ւր արե՛ն, Թող Հայք ողբ ելլեն ծագէ մինչեւ ծագ, Փշրի ծանր շղթան, ծագի նոր արեգ, «Ազատ ենք» հնչէ ոսկէզօժ Հ ն չ ա կ:

ՊԵՐՃ ՄՈՒՇԼՈՒ.

ԼՈՅՍ ՏԵՍԸ

Բ Բ Օ Շ Ի Ը Ի Ի Գ Ի Ը Բ Օ Կ

Ի Բ Ը Ի Ո Ր Ի Ն Ք Ի Ո Ր Ը Ը Ն Ը Լ Ո Ր.

ՊՕԼ ԼԱՖԱՐԳԻ

Թարգմանութիւն.

ՀԵՂԻՆԱԿԻ

ԱՆՍԱԳՐՈՒԹԻԱՄԻ ԵՒ ՊԱՏԿԵՐՈՎ:

Գինը 25 սանտիմ.

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և թղթագրամ գումարներ ուղարկել հետեւեալ հասցեով.— Athènes. (Grèce).—M. Beniard. Poste restante. Իսկ դրամական ման գ ա տ ն եր ը — mandat—ուղարկել հետեւեալ հասցեով.— Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.

Ըթէք. Հայկական ազատ տպարան.